

ՊՐՕՆԱԿԵՐ

Ի՞նչ էր ԱՅՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ՈՐՄԷ ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼ ԿԸ ՏԱՌԱՊԷՐ

Տուալ ինձ խայր մարմենց
(Ք. ԿՈՐՆ. ԺԲ. 7):

Նախ մի քանի խօսք իր կեանքի անցուգարձերուն ու զործունէութեան շարք: Պողոս առաքեալ Յիսուսի 12 աշակերտներէն չէր, յիսոյ աւելցած էր անոնց վրայ: Այս պատճառու անիկան կը կոչուի ժամաներեքի բորդ առաքեալ: Թէ և յիտոյ աւելցած է, բայց 12 առաքեալներէն շատ աւելի աչքառու ու մեծ զործ տեսած է Քրիստոսի նորահաստատ Եկեղեցիի պայմանութեան և յառաջդիմութեան ի նպաստ:

Ի՞նչ ըրած է: Նոր կտակարանի 27 զիրքերէն 14ը, այսինքն կէսէն աւելին, ինքը զրած է: Եկեղեցիներ հիմած է ամէն տեղ, մանաւանդ հեթանոս երկիրներու, յունա-հռովմէական աշխարհի ծանօթ կեղրուներուն մէջ, ու մինչև անգամ եւրոպայի հողամասին վրայ: Արով Քրիստոնէութիւնը Մովոփոսական կրօնքէն բոլորովին անջատ՝ համամարդկային ու զուա հոգնոր կրօնք մը գարձուցած է: Քրիստոնէութեան

միր մարմիններով միայն, բայց կը նոյնանք նոյն արիւնով, իրրե որդիներ երկնաւոր Հօրը: Օրուան զիկեղեցկութիւնը միայն միզի չի պատկանիր այլ բալորինք:

Յիսոյ գարձու կնոջ և ըստու, «Այսօր դունք քիզի հետ կը տանիս կենդանի ջուրը, անով կենդանացներու Սիրքեմի չորցած հոգին»:

Կինը կուլոր ու կը նայէր Օտարուկանին, իր ըրթները կը մրմնչէին կործես, թէ ինք պատրաստ էր մինչև աշխարհի ծայրը իրեն հետեւը, որսվհետե անծանօթ մատներ իր հոգիին վրայ կը հընչեցնէին նոր նուագ մը, իրեն ծանօթ բայց մասցաւած երգի մը նման:

Ե.

(Տարմակալիշ՝ 5)

աստուածաբանութիւնը կազմակերպած է: Քրիստոնէութիւնը ուսումնասիրելու և անոր աստուածաբանութիւնը սորվելու համար իր գրութիւնները ուսումնասիրել անհրաժեշտ է, ինչպէս կ'ընեն Ա. Գրոց ուսունողներ գորեքանքերու և աստուածաբանութիւններու մէջ:

Երուսաղեմէն ետքը Ախրիոյ Անտիոք(*) քաղաքը Քրիստոնէութեան կարեսը կեղրուներէն մին էր, մանգամամայն կեղրոնն էր նուև աւետարանչական գործի: Պողոս առաքեալ այս Անտիոքի եկեղեցին մէջ կը զործ էր: Այս քաղաքէն ճամրայ ելլելով ան կատարեց իր պատմական ու աւետարանչական երեք մեծ ուղեսութիւնները: Այդ ուղեսութիւններուն առթիւ երբեմն կը սովորուէր քալելով ճամրորդել, բայց երբեք չէր յուսահատեր: Քանզի աչքին առջն մեծ նպատակ մը ու բարձր հետանիկար մը կար, և զիտէր թէ որո՞ւ կը հուատար և ինչո՞ւ կ'ընէր այդ զանողութիւնները:

Պողոս առաքեալ աւետարանչական ճամրորութեան ընթացքին երբ զրամի պէտք ունինար տեղ մը կը կինար ու կը զործ էր: Ինքը արհեստավ վրանագործ էր (Գործք, ԺԲ. 3) և անկէ շահած զրամով թէ՛ իր ճամրու ընկերներուն ծախքերը կը հոգար (Գործք, Խ. 33-34), ու այսպիսի զժաւարութիւններու տոկալով, սահմանազանց զանողութիւններով և անգիրապահ նույրումով յառաջ կը տանէր Աստուծոյ Թագաւորութեան սուրբ զործը: Վասնզի քրիստոնէութեան մեծ սոսաքեալը, բառին բռն առումով, մարմացումն էր համակ զոհազութեան ու նույրումի, ինչպէս նաև անձնուրացութեան, որոնք ճշմարիտ հաւատացեալի մը էական յատկանիչներն են:

Հրեաները իրենց մանչ զաւակներուն

(*) Անտիոք անունը կրող երկու քաղաքներ կային Պողոս առաքեալի օրով: Անոնցմէ մէկն էր Սիրիոյ Անտիոքը՝ ուր Յիսուսի հետապնդեր Քրիստոնէայ կոչուեցան առաջին անգամ (Գործք, ԺԲ. 26): Իսկ միւսն էր Փոքր Ասիս Պիսիդիոյ նահանգին մայրաքաղաքը՝ ուր Պողոս առաքեալ իր առաջին աւետարանչական ճամրորութիւնն առնեն Քրիստոսի Աւետարանը քաղաքից տեղացի ժողովուրդներուն, թէ՛ հրեաներուն և թէ՛ հեթանոսներուն (Գործք, ԺԲ. 16-52): Այս վերջինը Սիրիոյ Անտիոքն զանազանելու համար կը հոչէին Պիսիդիոյ Անտիոքը (Գործք, ԺԲ. 14):

արհեստ մը սորվեցնել պարտականութիւնն կը համարէին, և այդ աւանդական սովորութեան համեմատ Պօղոս առաքեալի ծնողքը իրեն վրանազորութիւններ սորվեցած էր երբ ինք գեղ փոքր էր Այս արհեստը սորվիլ ապագային իրեն համար մեծ օգտակարութիւններ ունեցաւ քրիստոնէթեան շարժումը ծաւալելու իր նույիրական պաշտօնին մէջ: Յիսուս ալ հրեական ընտանիքի մէջ հասակ նետուծ ըլլալուն համար հիւսութիւնը սորված էր իր փոքր հասակին մէջ (Մրկ. Զ. 3):

Հեթանոսաց առաքեալը իր առաքելական մեծ ճամբարզութիւններու ընթացքին ոչ միայն եկեղեցիներ կը հաստատէր, այլև իր հաստատած եկեղեցիներուն համար հոգեոր պաշտօնեաններ ալ կը պատրաստէր: Կազմակերպութիւն մը հիմնել բաղադամար դիւրին է, բայց դժուար է և շտագմաւար գայն պահել և անոր գոյատեսումը ապահովել: Հետեարար իր աւետարանչական երկրորդ ճամբարզութեան ընթացքին երբ Յունատանի Կորնթոս քաղաքը հասաւ, հոն կեցաւ մէկ ու կէս տարի (Գործք, Ժ. 11), և այս ըրջանին թէ՛ կը քարոզէր և թէ կ'ուսուցանէր կենաց Բաննը, թէ՛ ժողովուրդը քրիստոնեաց կը դարձէր և թէ անոնց համար հոգեոր գործիչներ կը պատրաստէր, հոգվուելու համար իր հիմնած եկեղեցիներուն ժողովուրդները:

Եետոյ աւելի որոշ ծրագրով, իր աւետարանչական երկրորդ ճամբարզութեան ընթացքին երբ Եփեսոս քաղաքը եկաւ հոն մնաց երեք տարի, և սորվեցուց Աւետարանի էտկան ճշմարտութիւնները թէ՛ հաւատացեալներուն և թէ հոգեոր գործիչներուն՝ որ հոգվուեն նորադարձ քրիստոնեանները, նախ երկու տարի շարունակարար ամէն օր Տիւրան անուն մէկու մը դպրատան մէջ (Գործք, Ժ. 10), ապա տարի մըն ալ ուրիշ տուններու մէջ, ընդամէնը երեք տարի (Գործք, ի. 31):

Պօղոս առաքեալ իր առաքելական երրորդ մեծ ճամբարզութեան վերջին մասին մէջ երբ Մակեդոնիայէն Փոքր Ասոյ Մելլիորինէ քաղաքը հասաւ, անկէ երւուազէմի ճամբորզ իր մեծ կեցրոնը՝ Միւրիու Անտիոք քաղաքը վերագառնալու ծրագրով, Մելլիորինէն Եփեսոս մարդ զրկեց և եկեղեցւոյ

երէցները կանչեց, իր հրաժեշտի խօսքերը անոնց արտասանելու համար: Այս առթիւ խօսեցաւ իրենց շատ բազում մասից չեշտով մըն՝ որը արձանադրուած է Գործք Առաքելոցի Բ. պէտուն 17-38 համարներուն մէջ:

Այս երեցները որո՞նք էրն, և ո՞վ զանանք զատարարակելով Ասունծոյ Եկեղեցին զլուխը զրած էր, իրեն կենաց Բանին քարոզիչները: Հեթանոսաց առաքեալն էր արեւադարձ կույզ զարդարութեամբ, ձեռնադնած ու եկեղեցին զեկը իրենց յանձնած էր որ շարուածակեն այս զործը՝ զոր ինք սկսած էր տարածել ամենուրեք մեծամեծ զոհողութիւններով: Երբ իր հրաժեշտի խօսքերը ու շաղրափեամբ ուսումնասիրուին ու վերլուծուն, Խոկոյն երեան կույզան իր ըրած առհմանազանց դոնոզութիւնները Քրիստոսի եկեղեցին հիմնելու և անոր զայութեան աւելիացումը ապահովելու զործին մէջ:

Ասացին զարու մէջ երբ քրիստոնէւթիւնը ծաւալի սկսաւ, Պօղոս առաքեալի պէս իմացական վայրուն տաղանդով օժաբւած, բարձր, բարձր կրթութիւն սահցած, իմաստատէր, աստուածաբան, կազմակերպիչ, վարչական կարողութիւններով առլի, ձեռներէց, բարձր տեսլիք ունեցող, զոհող ու յոգնիլ չզիւցող հաւատացեալ հոգեոր զործիչը մը պէտքը ունէր Քրիստոսի նորածին Եկեղեցին: Աստուած զինքը իրեն ռանօր ընտրութիւն աշխարհ դրկած էր որ կատարէր այս ճակատագրական ու պատմական մեծ առաքելութիւնը, զոր կատարեց լինցին, ըլլալով ամսակ առանց ամօրոյ:

Սակայն Պօղոս առաքեալ հիւսնացութիւն մը ունէր որ իր աջաքան բաղմազան զրացումներուն մէջ զինքը շատ կը նեղէր և կը տառապակցներ ատեն ատեն ինքը անոր ամամի խալրոց անունը կուտայ որ փուչի նման զինքը կը խաչիթէր: Ասոր համար ինքը Ասունծոյ երեք անզամ յատկապէս աղօթից որ զերցուի իրմէ այս հիւսնաց միւնը, բայց չզիւցուեցաւ: Աստուած ապահույն իր աղօթիքին ի պատասխան ըստաւ, ամէ Շնորհի ներիք է Եկղիոյ: Ես քեզի նոր չնորհնք ու նոր ոյժ կուտամ որ կարենաս յաղթէլ այդ հիւսնացութեան: Եւ այդպէս ալ եղաւ: Ինքը զահ եղաւ Աստուածոյ իրեն տուած այս պատասխանէն, և շարունակեց

իր գործը՝ առանց ընդհանելու, միևնույն եռանդով, միևնույն նույիրումով ու շարատակութեամբ։ Արօգնութեամբ Աստուած զինքը հազեար նոր ոյժով այնքան լիցուց որ առաջ կրցաւ շաղթել այդ հիւանդութեան, և այսպէս Աստուածոյ զօրութիւնը իր ակարութիւններուն մէջ երեան եկաւ, որով թէ ինքը հազեարապէս օրհնուեցաւ և թէ իր միջոցու Աստուած փառաւարուեցաւ նոյնը Յիսուսի ալ պատահեցաւ։ Երբ Աւագ Հինգշարժի օրը Խաչի մահուան չուցը իր գրայ իջած էր, Գիեսահմանիի պարտէզին մէջ երեք անգամ աղօթեց իր Հօրը որ մահուան այդ լեզի բաժակը Իրմէ հեռացուի, բայց չհեռացուեցաւ։ Հայր Աստուած սակայն նոր ոյժով մը զինքը ա'յնքան լիցուց որ այդ զօրութիւնով կրցաւ տոկալ հրեաներու հալածանքներուն, Խախտաժինքներուն, և հայնիսկ Գողգոթայի խաչի անարգ մահուան։

Մենք ալ երբեմ կիւանքի զոյամարտին մէջ գյուարութիւններու կը հանդիպինք և կ'աղօթենք բարձրեալն Աստուածոյ որ այդ գյուարութիւնները լուծէ ու փերցնէ։ Աստուած երբեմ կը փերցնէ և երբեմ ալ չի փերցնիր զանոնք, բայց մեզի հոգեար նոր չնորդք մը, զօրութիւն մը կուտայ, որով կը յաջողինք տոկալ ու յաղթել մեր զըմաւարութիւններուն։

Արգարե շատ հետաքրքրական է զիտնութէ ի՞նչ էր Պօղոս առաքեալի հիւանդութիւնը՝ զոր ինք սմարտնի խայրոց կ'անուանէ։ Այս մասին Ս. Գրոց մեկնիչներ մէկէ աւելի կարծիքներ յայտնած են։ Գէթ անոնցմէ երեքը կ'արժէ խորհրդաւութեան առարկայ ընել։

Առաջին։ Ամանք կը խորհէին թէ այդ հիւանդութիւնը լուսնուուրին էր։ Լուսնուութիւնը տեսակ մը բռնիկ հիւանդութիւն է որուն ենթակայ եղող անձը տանենք անզամ մը իր զգայնութիւնը կը կարսնցնէ, թեթև կծկում կամ ցնցում մը կ'ունենայ, կը նուազի ու զետին կ'իյնայ։ Մի քանի բոլէ՝ վերջը կը հանդսանայ և ոսքի կ'ելլէ։ Յիսուսի բժշկութեամբ հիւանդութիւններուն մէջ այս տեսակներուն մէջ այս տեսակ լուսնու մըն ալ կար։ Երբ Յիսուս այտեկերպութեան լեռնէն զար իջաւ, հոն մարգ մը կար որ միակ զաւակ մը ունէր, որ լուսնուութեան հիւանդութիւնէ կը տառապէր։ Ան զիմանք էր առաք-

եալներուն, բայց անօնք չէին կրցած զայն բժշկել։ Աւայր Արաւոսի մօտեցաւ։ Ան ծունկի զալով կ'ըսէր։ Տէր, իմ ուրվոյն ուզեմի, որ կը լուսնուի եւ շարացաւ կը անջուի, բայցի առ անզամ կրակի մէջ կ'իմայ, և առ անզամ ջուրի մէջ (Մաթ. Ժէ, 14-15)։ Հին առան կը կարծէին թէ ինչպէս շատ մը հրանդութիւններու, նոյն պէս լուսնուութեան ալ պատճառը չար ոգին է (Մրկ. Թ., 19)։

Անոնք որ այս առաջին տեսակի ամիս վրայ կը պնդեն, կ'ըսէն թէ Պօղոս առաքեալ ալ այսուիս տանին տանին կը տառապէր միևնույն հիւանդութիւններ։ Լուսնուութիւնը զինքը զետին կը գարնէր և իր առաքեալ կամ զարծին համար մեծ խոչընդուն մըն էր։

Երկրորդ։ Ս. Գրոց ուրիշ մեկնիչներ ալ կան, որոնց տեսութեամբ Պօղոս առաքեալին ամանձույթ խայլոց կոչած այդ հիւանդութիւնը շեմախան էր որ մերթ ընդ մերթ զինքը կը նեզ էր ու անհանգիստ կ'ընէր։ Զերմախամը հիւանդութիւն մըն է որուն ենթարկուողը սովորականներ բարձր տաքութեան առաբանակ կ'ունենայ որը իրեն ցաւ կը պատճառէ։ Յիսուսի բժշկած հիւանդներուն մէջ չերմախտ անհեցողներ ալ կային։ Զօր օրինակ, Պետրոս առաքեալի զոքանչը՝ զօր Յիսուս բժշկեց անոր ձեռքին բանկով, և խօսոյն անոր չերմը անցաւ և բժշկուեցաւ, և սկսու ներկաներուն սպասարկութիւն ընել (Մրկ. Ա., 30-31)։

Երրորդ։ Մեկնիչներն ամանք ալ կը կարծեն թէ Պօղոս առաքեալի այդ հիւանդութիւնը աչի և կարուքի կը կարծութիւն է թէ հիւանդաց առաքեալը քարտուզարի մը զրել կուտարի իր նամակները։

Օրինակի համար, Առաջին կորնթացոց (Ա. Կորն., Ժ. 2, 21) և Կողոսացոց նամակներուն վերջին մասին մէջ (Խոզոս, Գ., 18), ինչպէս նաև Թեսազունիկէցիներու զրուած Բ. Թուղթին վերջաւորութեան՝ բարեները յիշելու կարգին, ոլլի բարել իմ ձեռնիս Պօղոսինն է որ ամեն բաւրենուն մէջ նաև և ու Բ. Թիս., Գ., 17) կ'լուէ։ Իսկ Համբաւացոց զրուած նամակին վերջին զիտուն մէջ Տերտոս անուն մէկը, Յանքի կ'ընէլ ձեզի Տիրոջով, և ալ ձերտին, որ այս բուղբը զբացի (Հոօգմ. Ժ. 22) կ'ըսէ-

Տերափոսին այս խօսքը ցոյց կուտայ թէ Թօղոս առաքեալին Թուղթերը քարտաւզարի մը ձեռքով զրուած են: Ան մէկ Թուղթ լոկ անձամբ զրած է: ատթիւ Պաղատիոյ Եկեղեցին զրուած Թուղթն է:

Պաղատիոյ Եկեղեցիին մէջ հրեայ քրիստոնեաներու և հեթանոսութենչ դարձի եկած քրիստոնեաներու միջն ուուր վիճուարհութիւն մը կար: Առաջինները կը պահանջէին որ հեթանոսները երբ քրիստոնեայ գառնան՝ նախ պէտք է լուս հրեայ ըլլան, Շարաթթը պահնին, Մագուսի օրէնքները յարգին և այլն: Այս վիճաբանութեան առաջքը անձամբ զրած է, որ արգէն կարձ է և միայն վեց զրուաներէ կը բազկանայ:

Պաղատացոց այս Թուղթին մէջ Պաղոսառաքեալ կ'ըսէ: «Եթէտ զուշ որ մարմինիս Տպառութիւնովը առաջին անգամ ձեզի տիեսարանը բարզեցի, եւ իմ մարմինս վրայ կրած փորձութիւնս շանարգեցի եւ շարհամարնեցի, հազար Ասունոյ նետեալի մը պիս զիս ընդունեցիք ... որ երկ կարելի եր ձեր աշերը պիսի նանիկիք ու ինձի տալիք (Պաղ. Գ. 12-15): Նոյնպէս նոյն նամակի վերջին մասին մէջ կ'ըսէ: «Նայեցէ ինչպիսի զիեւեով գրեցի ձեզի իմ ձեռնովս (Պաղ. Զ. 11): Ասիկա ցոյց կուտայ թէ իր աշքերը պիսի նանիկիք ու ինձի տալիք (Պաղ. Գ. 12-15): Նոյնպէս նոյն նամակի վերջին մասին մէջ կ'ըսէ:

Այս բոլոր խօսքերը երբ իրարու քով բերենք, կուզանք այն եզրակացութեան թէ Պաղոսառաքեալին և մարմինի խայթոց» կոչչածը ուրիշ բան չէր եթէ ոչ աչքի տկարութիւնը:

Իր հիւանդութեան մասին յայտնուած այս երեք տեսութիւններէն - լուսնաւութիւն, ջերմախտ և աչքի տկարութիւն - ուստի վերջինը աւելի բանաւոր ըլլաւ կը թուի: Խորհուգներ աւ կան թէ այդ հիւանդութիւնը բարկում էր: Այս մասին որոշ բան մը չենք զիտեր:

Կեանքի զոյամարտին մէջ ամէն մարդ իր գմաւարութիւնները ունի, և մարմինի խայթոցներէն զուրկ չէ: Մեկմէ ոմանց համար և մարմինի խայթոցը իրենց չքաւորութիւնն է, որուէ կը տառապին և կ'ուզեն ազատութիւնը բարկում էր: Այս մասին որոշ բան մը չենք զիտեր:

Թոցով իրենց սիրելիին կարուսան է, այլոց համար այսինչ կամ այնինչ անբուժիւնը: ուրիշներու համար կեանքի պայքարին մէջ ամէն առաջորդութիւններու հանգիպիլը, ոմանց համար ուրիշներէն, մանաւանց իրենց բարիքը վայելող նիրէն անարդարութեան ու նախատինքի ենթակայ ըլլաւը, իսկ ոմանց համար աւ Շարմինի խայթոցը իրենց այլ եալութիւններուն զիրի ըլլաւն է: Ջոր օրինակ՝ բարկութեան, նախանձի, տաելութեան, հայհայութեան խմբչքի, խազամուռութեան եալուն: որոնց զիրութենէն ազատազրուիլ կ'ուզեն բայց չեն կրնար:

Այսպիսի պարագաներու ներքե իրենք քրիստոնեայ մեր ընելիքը երկու է: Դասի ըշուանհամեցաւ: Երկրորդ՝ աղօթել Աստուծոյ Ա. Պազոսի նման երկու երեք անգույք, և եթէ հարկ է՝ աւելի անզամենք: Աստուծութ կարող է լուծել մեր զժուարութիւնները, եթէ չլուծէ իսկ՝ զանոնք յազմելու համար բաւարար ոյժ, զօրութիւնն և չնորհք կուտայ մեզի, որով մեզ յազմական զուրու կը բերէ կեանքի տառապանքներու ու նեղութիւններու մէջէն:

Մըրգ մը որ քրիստոնեալ կը կոչուի և աղօթելու սովորութիւնն չունի, չի կրնար արժանանալ Աստուծոյ այս նորանոր չնորհներուն և օրհութիւններուն: Այն մարզիկ որոնք աղօթել չեն սիրել և կոմ ձանձրոյի կը զգան աղօթքէն, Աստուծոյ հետ հաշտ չեն, համեաբար կը խուսափին Անոր ներկայութիւնն: Բայ Ճան Պընեանի, Ալկորք մարզը կը դպրեցնի մելիք զուրծել, իսկ մելիքը կը դպրեցնի անհարք աղօթելու: Աւասի եթէ մէկ աղօթելէ զազրած է, որոշ է թէ մեզք մը մէջտեղ մատծ ըլլաւով յառաջ բերած է այդ կացութիւնը:

Աղօթքը մեզ Աստուծոյ կը մատեցնէ և Անոր հետ մահերմիկ հազարզակցութեան մէջ կը դնէ: Այն որ ամէն առաւ կ'ազօթէ և հոգեար ներշնչութերով ու օրհութիւններով լցուած առէնն զուրս կ'ելլէ, Աստուծոյ ներկայութիւնը իրեն հետ կ'ըլլաւ: Օրուան բոլոր ժամերուն մէջ, որով կարող կ'ըլլաւ զիւրութեամբ յազմի կեանքի, զժուարութիւններուն: Բայ Ֆելլումի, զժուարութիւններու գրապահի ժամացոյի կը նմանի, և Մարզը գրապահի ժամացոյի կը նմանի,

* * *

Միջև անկոխ համբավերտ
Կապրեր, ունի «Տով» ակին.
Ոչ ո՛ւ կար հոն զին զովելու,
Քիչե՞ւ սիրով սրտազին:

Մասնակ մը ժայռին մօտիկ,
Կը մը պահուած աշերելն,
Սղուոր, աւսդի պէս մէկ-հատիկ,
Փայլող երկնի կամարէն:

Ապրեցաւ անձանօր, յիշեր
Եմացան երբ ա՛լ չըկար.
Լիսօնին հողին զիրկն է իշեր,
Ո՞ն, սարքե՞րին ինձ՝ համար:

W. WORDSWORTH

Թրգմ. Մ. ՄՈՒՍԻԿԱՅԵՎՆ

Երբ աւտու իրիկուն ալօրենով շլարուի՝ առ
նօդուն հակ մը կը դառնայ:

Հայաստանեայց Եկեղեցին ուրիշ Եկեղեցին
զեցիներէն չառ աւելի հոգեցունչ աղօթքանի
ունի իր ժամագրքին մէջ: Ա. Գրիգոր
Նորեկացին այնքան աղօթտասէր մէկն էր
որ Աստուծոյ հետ կը խօսէր չարունակ:
Իր նուրին Ալօրամատեմիր լեցուն է հոգեց
րուս աղօթքաներով: Ա. Ներսէս Շնորհալին
նոյնպէս այնքան աղօթտասէր մէկն էր որ
Հայց: Եկեղեցւոյ աղօթքներուն ու չարա-
կաններուն կարես մէկ մասը իր զրշէն
ելուծ է: Իր աՀաւատով խոստվաճիմք առ

դօթքը՝ որ 24 համարներէ կը բազկանայ:
Հայց: Եկեղեցին աղօթքներուն փառա-
պսակը կը կազմէ և թարգմանուած է 36
տարրեր լեզուներու: Այն ժարդը որ կ'առ-
զօթէ իրրե քրիստոնեայ, իր պարտական-
ութեան պատճեցին վրայ հաստատուն կը
մեայ ամէն ատեն, և Աստուծած ալ մէկ կամ
տարրեր միջացներով կ'օգնէ իրեն միշտ:

Աւրեմն չվհատինք կեանքի խօչընդուռ-
ներուն առջն, աղօթքով մեր զժուարու-
թիւնները Աստուծոյ տանինք, ինչպէս Պո-
ղոս առաքեալ բրու, Աստուծած կարող է
մեզի յաղթութիւն տալ:

Ֆրեզիս, Գալիք.

ԴՐ. Ա. ԽՈՐԾՅԵԱՆ